

ՅՈՎՆԱՆ ԱՐՔ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
ARCHBISHOP HOVNAN DERDERIAN

ՀՐԱՒԵՐ ԱԼՕԹՔԻ

AN INVITATION TO PRAYER

Արեւմտեան Թեմի հաստատման
90-ամեակի առիթով

On the occasion of the 90th Anniversary
of the establishment of the Western Diocese
of the Armenian Church of North America

2017

Այս աղօթագիրքը կը հրատարակուի
ազնիւ մեկենասութեամբ

Տիար ՊԵՐՁ ՌԻԶՈՐՏ ՍՎԱԶԼԵԱՆԻ

Զօն՝
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.
Ծայրագոյն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին



This publication was made possible
through the generous contribution of

BERJ RICHARD SVAZLIAN

Dedicated to
His Holiness KAREKIN II
Supreme Patriarch and Catholicos of All Armenians

ՀՐԱՒՐ ԱՂՈԹՔԻ

Սորթը՝ մեր հոգեւոր կեանքին մէջ խմորում մըն է, որ մեզ կ'առաջնորդէ դէպի Աստուած եւ փոխարարձաբար կը զգանք նաեւ Աստուծոյ այցը մեզի: Այս յարաբերակցութիւնը կ'արժեւորուի միայն այն ժամանակ, եթիւ Աստուած եւ մարդ հոգեւոր կապը կը վերածուի մնայուն շարժումի մը: Հետեւաբար, աղօթքի կեանքին մէջ այսօրինակ շարժում մը մեզ կը տանի դէպի նորոգեալ կեանք, որ առաւել կ'իմաստաւորուի եթիւ կը դառնայ բնական ընթացք մը:

Սորթէ յարատեւօրէն ով հայ քրիստոնեայ: Ինչքան աղօթքը շարժումն է հոգիիդ, այնքան լուսաւոր է կեանքդ: Ինչքան աղօթքը կը ճառագայթէ մեր հոգիին ընդմէջէն, այնքան կը ներշնչէ մեր սիրելիներն ու մեզ շրջապատող ները Աստուծոյ սիրովն ու իմաստութեամբ: Ուրեմն աղօթքը դարձնենք ուղղութիւնը մեր կեանքին, քայլելու Աստուծոյ գծած ճանապարհէն:

AN INVITATION TO PRAYER

Prayer molds and prepares us for a journey towards God. Moreover, prayer is also an invitation to welcome the Almighty in our hearts and souls. This correlation between God and man becomes notable when it is transformed into a continuous movement, a sheer force which marks the beginning of a renewed life. It becomes meaningful as it assumes a permanent role in one's life.

Beloved Armenian Christian, pray fervently. Just as prayer moves souls, it also illuminates lives. As prayer radiates from the depth of our souls, it allows us to love our relatives and friends with the divine love and wisdom of God. Therefore, let prayer be a guide in our lives so that we may walk on the path paved by Christ, our Lord.

Աստուած ամենակալ,
առաւառեան արշալոյսին Հետ
թող աղօթքի արշալոյս մըն ալքացուի
Հոգւոյս մէջ, որպէսզի օրն սկսիմ Քեզի
Հետ, քայլերս ուղղեմդէպի Քեզ,
աղօթքներուս մէջ տեսնեմ Քու լոյս
պատկերդ, բառերս երգեն Քու փառքդ:
Ինչքան կարօտ է Հոգիս Քու անհուն
լոյսին, զի այն ժամանակ միայն իր ազատ
թուիքրով կ'ըմբոշինէ Տիեզերքիոդ
գեղեցկութիւնը անձեռակերտ:
Քաջ գիտեմ, որ երբ խոնարհած եմ
Քու մեծութեանդ առաջ,
այն ժամանակ ձեռքերուդ մէջ կը պահեմ
կեանքս, ու երբ աչքերս բանամիմ
Եռթիւնս կ'ապրի ուրախութեան
բարձրակէտը:

Almighty God,

As I embrace the dawn, a new dawn of prayer is also instilled in my soul so that I may begin the day with You and direct my steps towards You. I long for Your presence and open my heart to praise Your holy name. My soul yearns for Your divine light because it is only through Your presence that I can embrace and grasp the depth and the beauty of the universe.

I know well that as I bow my soul before Your presence and surrender my life into Your holy hands, only then do I feel the pinnacle of my spiritual joy.



Բարերար Աստուած,

Քու Հայեացքին Հովանին մշտապէս
պաշտպան է իմ վրայ: Քու սուրբ անունու
կ'ուզեմյաւէտ արձագանդը դարձնել
Էռթեանս տաճարին մէջ: Ուրախ է Հոգիս
երբ զրոյցի մէջ Եմ Քեզի Հետ ու Հետու Ես
ինձմէ Ժխորն ու բնութեան գեղեցկութիւնը
պղտորող տարրերը: Երանելի էին մեծերը,
ովքեր փառքդ հիսեցին աղօթանուէր
կեանքով ու իրենց բոլոր բառերը
վերածեցին աղօթքի: Խոնարհ սրտով
կ'ուզեմքայլերս ուղղելնոյն ճանապարհին
ընդմէջն, զիքաջ գիտեմ, որ Հոգեւոր այդ
ճանապարհորդութեանս աւարտին ինձ
դիմաւորողն պիտի ըլլաս Դուն:

Merciful God,

As my life is guarded and protected under Your shadow, I promise to keep You in my spiritual temple. My soul rejoices as I am in dialogue with You, for it is Your divine presence which distances me from all distractions. Blessed are those who have glorified Your name and whose words are prayers for all. I make the pledge to walk on the same path as the forefathers of the Church, for I know well that at the end of my life's journey, You shall be the one who greets me.



Գիտառատ Աստուած.

Հոգիիս ծալքերուն մէջ սերմանէ
 Քու սիրոյ կրակը, որպէսզի իմ Հոգիին
 Խորթէն բխող բառերն յետ այսորիկ
 Քու փառքը հիւսեն: Եւ գիտեմ ինչքան
 Քու փառքին ձօնեմ բառերն աղօթքիս,
 այնքան առատօրէն Քու աստուածային
 սիրոյն կրողը պիտի դառնայ Հոգիս
 Եւ աւելին՝ նոյն սիրոյն ճառագայթները
 պիտի բղխին էութեանս խորերէն՝
 մարդկանց կեանքին մէջ բերելու
 Համար գութ ու կարեկցանք:

Տէր իմ Աստուած,

յանձնառու եմ կատարել կամքու,
 որպէսզի իմ ձեռքերը դնեմ
 Քու Սուրբ ձեռացդ մէջ
 զգալու Համար Տիեզերի մը
 անսահմանելի սերդ աստուածային:

Օ Loving God,

Sow the fire of Your divine love into the layers of my soul so that from this moment onwards, the words which sprout from my soul may glorify Your Holy name.

I know well that each time I dedicate my prayer for Your glory, my soul becomes the bearer of Your divine love which I am eager to share with all people.

Almighty God, I am committed to fulfill Your and to feel the immensity of Your divine love as I surrender my life into Your Holy hands.

Պուլն ես կեանքի Աստուած իմ,
 զի ամէն անգամ, երբ իմ շրթներոն կը
 Հանգչին բառերն աղօթքիս արդէն
 կը զգամսկիզբն նոր կեանքի:
 Քեզմով լուսաւոր է կեանքս ու խաղաղ:
 Քու փառքին ընծայուած կեանքս
 յարաժամօրէն նոր ծնունդներ
 կ' արձանագրէ: Եւ երբ Հայեացրս կ' ուղղեմ
 աղօթող մարդկանց աչքերոն,
 այն ժամանակ կը տեսնեմ Քու պատկերը
 լուսեղէն, որն ինձ կը Հրապուրէ, բայց
 միաժամանակ կը խոնարհեցնէ Հոգիս,
 որպէսզի Հոգիներու մէջ մնամ Քու
 ժողովուրդին եւ չփորձեմ գուտով ու
 Հպարտ քայլերով խաչեալն Քրիստոսի՝
 Քու սիրեցեալ Որդույն Միածնի խաչը
 Հանող մարդկանց խումբին մէջ
 առաջնորդել անձս:

Oh God

You are the doorway to our lives.

As my lips praise and glorify You through prayer, I feel the beginning of a new life. I find peace and serenity in Your divine presence. As I dedicate my life to Your glory, I am continuously renewed.

As I gaze at the eyes of the praying faithful, I see Your luminous image that entices my heart and humbles my soul in order that I may continue to remain in the hearts of the flock of Christ as a humble shepherd. Protect me from pride that may hinder me from serving You selflessly and wholeheartedly. Allow me to walk on the path of righteousness and selflessly serve those who have made the cross of Your Only Begotten Son the victorious symbol of their lives.

Եղեմի ճարտարապեսն ես

Աստուած իմ եւ Դուն բոլորիս առած ես
 բանալին եղեմական կեանքի վայելքին:
 Ինչքան աստուածային ներուժ կայ Քու
 իսկ ձեռքերով դրուած մարդուն Հոգուն
 մէջ: Քու աստուածային սիրոյ կրակն է
 այդ, որուն տենչն ունի Հոգիս մշտապէս:
 Եւ երբ աղօթքներով կայծ կու տամ
 Քու սիրոյ կրակին, այն ժամանակ
 կը զգամոր դրախտի երանութեան մէջ է
 Հոգիս: Պէտք է այնտեղ պահեմ քայլերս
 վաղուան օրը եւ գալիք օրերուն:
 Ով այդպիսին է, ապա ճաշակը կ' ապրի
 դրախտի երանական կեանքին, որմէ
 ինքինք Հեռացուց մարդը՝ առաջին
 Ագամը: Ինչքան աղօթքիս սլաքը դէպի
 Քեզ կ' ուղղեմ, այնքան քայլերս կ' ուղղեմ
 դէպի նոր կեանք, դէպի դրախտը
 երանական:

O God,

You are the architect of the Garden of Eden and You have given us the keys to life in paradise. Therefore, I am in awe of Your divine strength which lies in the souls of mankind. It exemplifies Your divine spark for which my soul hungers always. When my prayers ignite Your divine love, it is at that moment when my soul feels in Your heavenly presence. I shall continue to walk along that heavenly path tomorrow and the days which lie ahead. Those who pray feel the paradise in their souls. It is the same paradise from which the first man Adam was banished. As I offer my prayers to You, I direct my steps towards the new life, heavenly paradise.

Qուարթուն Հրեշտակներու գունդին
 Առաջնորդն ես Տէր իմ Աստուած,
 Տէր բարերար: Զի անոնք Քու թեւերն են
 ասարածուն բոլորիս վրայ, որոնք մեզ
 կը պահպանեն ու կ' առաջնորդեն:
 Քու աստուածային լոյսին Հաղորդութիւնը
 կը մատակարարուի մեր ծարաւի
 Հոգիներուն պահպան Հրեշտակներու
 առաջնորդութեամբ եւ այնուհեաւ Քու
 եւ մեր միջեւ կը դառնան միջնորդը մեր
 աղօթքներուն: Եւ երբ աղօթքի ձայնս
 կ' ուզեմ բարձրացնել Քեզի՝ Աստուած իմ,
 Հրեշտակներու լոյսին ընդմէջն Քեզի կը
 Համսի նաեւ իմ Հոգին: Օրհնէ ինձ եւ ամէն
 աղօթող Հոգի, որովհետեւ աղօթքը
 Հոգեւոր մագնիսն է մարդն Աստուծոյ
 կապող:

O Lord,

You are the leader of the heavenly angels, who are Your hands reaching out to all of humanity, protecting and guarding us. Through them, You bring to us and to all souls who hunger for spiritual nourishment Your divine light. Your angels are the intercessors of our prayers.

Almighty God, as I uplift my heart and offer my prayers, my soul reaches You through the light of the angels. Bless me and bless my soul for I firmly believe that prayer is the spiritual magnet which connects man to God.

Ե-ն է գիրը, որուն մէջ ամփոփուած է
 անոնդ Սուրբ Վաստուած ամենազօր:
 Քու էութիւնդ Իր անսպառ լոյսին
 ճառագայթումներով կեանք կը ներարկէ
 ոչ միայն մարդկային Հոգիներէն ներս,
 այլէւ՝ ամենուրէք: Վմէն բացուած ծաղիկի
 մէջ Քու պատկերոդ կը տեսնեմ: Եւ Երբ
 Հայեացքս կ' ուղղեմ գիշերուան
 աստղագարդ երկինքին, լոյսերուն մէջ
 Դուն դարձած ես անչափելի: Երանի թէ
 մարդիկ մշտապէս իրենց աչքին լոյսը
 կիզակէտ դարձնէին Քեզ, որովհետեւ
 այն ժամանակ Հեռու է մարդը մութին
 մէջի խարիսափումներէն: Լոյսին մէջ
 լոյսին արմատն ես Տէր իմ Վաստուած:

Almighty God,
 From Your being radiates The Light
 which illuminates not only the souls
 of humanity but all of Your creation.
 I see Your divine image in each flower
 that blooms and when I gaze at the starlit sky,
 there I see Your immeasurable Light.
 Blessed are those whose spirituality revolves
 around Your divine light, for it is then
 that the human being is protected from
 darkness and despair. You are the root
 of Light, Almighty God.

Ըստ Հովհաննեաւ Աստուծոյ ապրուած
 Կեանքը իր մէջ կը կրէ Աստուածաշոնչ
 Մատեանի ոգին անկշռելի: Հոգիս,
 միաբս ու սիրոս երկիւղած ու ծունկերուս
 գետնին Հպումով դէպի Քեզ կ'ուզեմ
 բարձրանալ Աստուած իմ: Զի Քու
 ձեռքերուդ մէջ տրուած կեանքը
 ուրախութիւն է: Այդ ուրախութեան
 կարօս է Հոգիս: Իջիր իմ էութեանը մինչեւ
 խորքը, Աստուած իմ, եւ թող առաստանայ
 Քու սէրդ իմ Հոգիիս մէջ, որպէսզի
 նեղ ըլլայ տեղը օտար խորհուրդներու,
 եւ Դուն ըլլաս զրահը Հոգիիս, մորիս
 ու սրտիս: Զի այդ ժամոնն եւեթ Հոգիս
 իր թոփքը կ'առնէ դէպի Քեզ:

O God,

A life that is lived with You bears in itself
 the spirit of the Bible. With a meek soul,
 mind, and heart, I kneel before You with
 the inner desire to uplift the words of
 my prayer towards You, for I know certainly
 that a life in Your hands is a joyful life.
 My spirit aspires to that joy. Descend into
 the depth of my soul O Lord so that I may
 feel the abundance of Your divine love
 which also keeps away the evil thoughts
 that relentlessly attack the human soul.
 O God, armor my soul, heart and mind
 with Your divine love for it is then that
 I begin a journey towards You.

Թագաւորն ես թագաւորաց Տէր իմ՝
Աստուած, ու Քեզի կը բանամշոգիիս
առագաստները, որպէսզի ստուգապէս
Հասնիմ անհունին մէջ տարածուած
մէծութեանդ: Եւ Հոգիիս առագաստները
աղօթքներս են մշտարթոն Հաւասաքին,
որոն մէջ էնաեւ կեանկըս: Դոն լոյսի
աղբիւր, յոյսի փարոս, խաղաղութեան
շունչն ես բոլորիս մէջ, երբ մութին մէջ
թաւագլոր է մարտկութիւնը: Եւ երբ
դէպի Քեզ կ'ուղղէ Հոգիս իր ձայնն
աղօթքի, ահա այն ժամանակ լոյսը
կը դատնայ ծովացում իմ էութեանը
մէջ եւ յոյսի փարոս կը դարձնեմ՝
կեանկըս իմ նմանակիցներոն,
ու կ'ուղեմանյագօրէն բաշխել
բոլորին խաղաղութեան պատգամը:

Almighty God,

You are the King of Kings and to You I open the layers of my soul so that I may be able to reach You and embrace Your great presence. Therein the layers of my soul are hidden the prayers of my faith which also inspire me to lead a true life. You are the source of light. You are the lighthouse of hope. You are the spirit of peace within us at times of despair and sorrow. When I pray from the depth of my soul, it is then that I feel the tidal wave of Your love which also strengthens me to bring hope and peace into the lives of humanity.

Ժամանակն ես Տէր իմ Վաստուած:

Վուանց Քեզ երկինք եւ երկիր, լոյն
ու խաւար կը մնան անհաշտ: Աղօթք
բարձրացնող մարդու Հոգիին պատկերը
Քու առջեւ կը տեսէ ու կը Հասկնայ
ժամանակին շրջանակը: Աղօթող
Հոգիները Քու մէջ կը գտնեն նաեւ
ժամանակը, որ ինքնին կեանքն է եւ Քու
Հզոր Աջն բարերար ազգեցութիւնը:
Երբ կ'աղօթեմ, ուրեմն ժամանակին Հետ
կը քայլեմ, որուն մէկնակէտն ես Դուն:
Ժամանակը արմատն է մեր կեանքին:
Եւ Վաստուած ճարտարապետն է
ժամանակին:

O God,

You transcend time. You are
the tremendous force that unites Heaven
and Earth, light and darkness. As I uplift
my soul, therein I grasp the concept of time.
Thus, time, Your wondrous gift graced upon
is revealed in the praying souls.
When I pray, I transcend time and God
becomes the destiny of my life.
Time is the root of our lives and God
is the architect of time.

Ի ՔԵՂ ՏԵՐՅՈՒՍԱԳՐՅ: ԻՄ ԼՍԿՈ ՔՈՌ
 մէջ կը հաստատեմ Վստուած Հզօր:
 Երբ քայլերս կ'ուղղեմ դէպի ՔԵՂ
 եւ ընթացքս ՔԵՂԻ ՀԵՏ է, խաղաղ է
 ու ապահով իմ կեանքը, անվրտով է Հոգիս:
 Յուսալից է Հոգիս, երբ աղօթքս կը
 վերառաքեմ ՔԵՂԻ: Ու ես կը լսեմ Զայնու
 արարչական Երկինքէն, որուն ականջ են
 դրած անթիւ անշամար աղօթղներ:
 Կ'ուղեմ միանալ անոնց Հոյլին, զի երբ
 կը կարդամ աղօթքները մեր Հայրերուն,
 իրենց Էութեան պատկերը կը տեսնեմ
 այնտեղ: Յոյսի աղքիւր, յոյսն անսպառ
 դարձուր իմ Հոգուս մէջ զի երբ յոյսս
 կը դնեմ ՔՈՌ սուրբ ձեռքերուն մէջ
 Հոգիս իր նոր թոփքը կ'ապրի:

O God,

I surrender my life and my hopes into Your hands. As I direct my steps towards You, my life is protected and is in peace, and my soul rejoices. As I pray, my soul is full of hope and then I hear the voice of the Creator from heaven, a voice which was heard by our predecessors. I desire to join the prayers of our forefathers for as I read their prayers, in them I see Your image. O God, source of hope, let Your gift of hope be immeasurable in my soul, for as I put my hope into Your Hands, my soul embraces You.



Լոյս ճշմարիտ, լոյս յաւիտենական,
 լոյս իմ Աստուած, Քու պատուիրանները
 լոյն են Հոգելոյս եւ լոյսը իմ կեանքի
 ճանապարհին: Երբ աղօթքի մէջ եմ,
 Հոգիս Քեզ կը տենչայ Տէր Աստուած,
 որպէսզի խաւարի ճանապարհները
 չմթագնեն Հոգիիս անդորրը:
 Ամէն անգամ, երբ ձեռնամած աղօթք
 կը մրմնջեմ շրթներուս վրայ, իմ Հոգիին
 խորքէն կը զգամնոր կեանքի արշալոյսը:
 Ուստի, Քեզմէ Հեռանալ կը նշանակէ
 քալել դէպի խաւար տանող ճանապարհէն:
 Դուն մեզ պարգեւեցիր լոյսի Գիրքը՝
 Աստուածաշունչ Մատեանը, որպէսզի
 այդ նոյն լոյսին մէջ մշտապէս մկրտենք
 մեր Հոգին:

O True Light,

Light everlasting, Your divine messages
 are the light of my soul and the light of my
 life's journey. When I pray, my soul yearns
 for You so that I may no longer walk
 through the dark paths of life.
 Each time I pray holding my hands ever
 close to my heart, I feel in the depth of
 my heart the dawn of new light.
 Therefore, to distance my life from You
 is to walk along shadowy paths.
 You have granted us the Book of Light,
 so that in the same light we may
 baptize our souls.

Խորհուրդ խորին ես Աստուած իմ,
 բոլորիս Հոգիներոն մէջ: Բայց երբ Հոգիս
 իր ծալքերը կը բանայ Քեզի, մեր Հայրերու
 աղօթքներով, աշա այն ժամանակ Դուն
 կը դառնաս խորհուրդը կեանքին բոլոր
 անոնց, ովքեր իրենց կեանքին ուղեկիցն են
 գտած Քու աստուածային ներկայութիւնը:
Մեր Հայրերու աղօթքներու
 առաջնորդութեամբ Քեզի կ'ուզէ Հասնիլ
 Հոգիս, բայց քաջ կը գիտակցիմ,
 որ արեւին նման մօտ ես, բայց՝ Հեռու:
Փառք Քեզ Աստուած, որ Քու ահեղ
 զօրութեամբ, լիցը ես տուած մեր
 Հայրերոն, եւ անոնց աղօթքները այսօր
 լոյսիդ ճառագայթներն են մեր կեանքին:


Almighty God,

You are the Incomprehensible Mystery in our souls. Each time I open my heart and soul with the prayers of our Church fathers, then I fully grasp that You are the Mystery of Life. Led by the prayers of our Church Fathers, my soul longs for Your presence, but I know well that inasmuch as You are close to us like the sun which warms us, yet the journey to reach You is long. Glory to You for through Your divine strength, You have filled the lives of our forefathers and their prayers radiate Your divine light in our lives.

Ծածուկ Հոգիներուն մէջ թափանցող
 Երկինքն իջած լցոն ես: Մարդկային
 ծածուկ Հոգիներուն թարգմանն ես Դուն
 Տէր իմ Աստուած: Իմ ակար էութեան մէջ
 դարձիր գուտը՝ լցոնին ու ճշմարտութեան:
 Ծածուկ Հոգիներուն մէջներարկէ Քու
 յափառենական խօսքը, որուն ծարաւի է
 մարդկութիւնը: Քեզի կը նայի Հոգիս
 այսօր եւյափառեան, ու Քու մէջ կը գտնէ
 նպատակը կեանքին, որուն պարգևիչն ես
 Դուն: Քու Աջիդ զօրութեամբ զօրացուր
 նաեւ ինձ, որպէսզի կարողանամ Քու մէջ
 տեսնել պատկերը կեանքիս:

O God,

You are the light from heaven
 which illuminates lost souls.
 O God, You shed light upon emptied souls
 which are void of Your presence.
 O God, be the door of light and truth
 in my meekness. Instill in my soul
 Your everlasting Word for which
 humanity hungers. My soul gazes upon You
 and finds the purpose of my life.
 Strengthen me O God and allow me
 to see Your image.



Կեանքն ես Դուն Աստուած
յաւիտենական: Քու մէջ Են ծնոնդ առած
բոլոր կեանքերը մարդկային եւ գեռ
գալիք ծնունդներու շունչն պիտի
դառնաս: Երանելի են այն մարդիկ,
ովքեր Քեզ Հետ են Հաշտեցուցած
Քու խակ պարգևեած կեանքը:
Հոգիս մշտապէս խոնարհած պիտի մնայ
Քու առջեւ, զի Դուն ես տուիչը
խոնարհութեան պատգամին, Քու
սիրեցեալ եւ Միածին Որդույդ աշխարհ
առաքումովք: Գիտեմքաջօրէն,
որ ինչքան խոնարհած է Հոգիս,
այնքան օրհնուած եմ:

Almighty God,

You are the everlasting life.

You are the breath of life for many generations to come. Blessed are those who have bonded their lives with You. My soul will always bow in Your presence for I know and feel that You are the giver of the message of humility through the descent of Your Only Begotten Son. I know well that as long as I kneel before Your presence, my life is blessed with Your divine love and wisdom.

Հոգի Աստուած, Դուն որ
 մարդկանց Հոգիներուն մէջ կը փշես
 յափտենականութեան շունչը,
 առատացուր նաեւ իմ մէջ
 բարերարութեանդ խորհուրդները,
 որպէսզի մշտապէս կատարեմ քու
 բարի կամքդ ու մարդկանց մէջ դառնամ
 խոնարհ գործակից մը Միածնիդ
 Առաքեալներուն: Ամէն անգամ երբ իմ
 Հոգու խորերէն բառերս կ'ընծայեմ քեզի,
 կը զգամէութեանս մէջ շարժումը
 նոր կեանքին, որոն աղբիւրն ես Դուն:
 Փառք Քեզի Աստուած ամենազօր:

O God,

You breathed the breath of an everlasting life. May Your love be abundant in my heart and soul so that I may always be able to fulfill Your good will. Allow me to be a Your humble partner in Your divine mission together with the disciples of the Only Begotten Son. With each time I uplift my soul through prayer, I live in my being the movement of new life. Glory to You, Almighty God.

Չայնն ես խաղաղութեան խոռովեալ
 բոլոր Հոգիներոն, որոնք ուղեկորոյս
 Քեզ կը փնտուեն եւ Դուն կը դառնաս
 նաւաշանգիստը փոթորկած ծովոն:
 Ու երբ Քեզի Հետ է միութիւնը մարդուն,
 Դուն կը շարունակես ըլլալ Հոգիիս
 մագնիսը, որոն Հետ Հպումունեցած
 մարդը կ'ապրի լուսաւորումը իր Հոգիին:
 Ներքին ձայն մըն ալ իմ Էութեանս մէջ կը
 ներբողէ փառքդ անհասանելի, բայց
 կը շարունակեմ վայրկեան առ վայրկեան
 քայլերս ուղղել դէպի Քեզ, որովհետեւ
 ինչքան կը մօտենամ Քեզի, այնքան
 յաւէտ կը կորչին խաւարի ճանապարհները
 մեր շուրջին տարածուած:

O God,

You are the voice of peace.

For all the souls who are in despair,
 in shady waters and yearn for Your presence,
 You are the harbor of peace.

United with You, You continue to be
 the magnet which brings light and life
 to my soul. An inner voice in my being
 glorifies Your name and as I continue
 to walk step by steps towards You.
 Though I tremble, dark paths disappear
 before me.

Ղողանջն ես Դուն սիրոյ, Աստուած
 մշտնջենական: Բաւական է որ շրթներուս
 վրայ արձանագրուի անունդ սուրբ, ու ես
 այդ պահուն զգամքու սիրոյ կրակը,
 որ իջաւ Երկինքն Երկիր ու
 կերպարանափոխեց կեանքը մարդուն:
 Ույաւէտ մեղքին մէջ թաւալուող մարդուն
 Համար վերստին կենդանութեան
 բալասանն է Քու անմաշական սէրը:
 Աւետարանական պատգամը ինչքան կը
 կրկնեմ, «Աստուած սէր է», այդքան
 ալօթք կը բոլիսի իմշուգու խորերէն:

O God,

You are the voice of love.

As pronounce Your holy name, I then feel the fire of Your love which has descended from heaven and transformed the life of humanity. His Incarnation has been the call for spiritual rebirth for mankind who was lost in sin. The more I pronounce the evangelical message “God is Love” the more prayers flow from the depth of my heart.

Ճանապարհ բարի, ճանապարհ
 իմաստովթեան ու ճանապարհն ես
 խաղաղովթեան, Տէր իմ Վստուած:
 Վմէն աղօթք սրտէ բղխած բանալի մըն է,
 որ կը բանայ Քեզ առաջնորդող դուռը
 լցուին: Հոգիս լեցուն է երբ կը խօսիմ
 Քեզի Հետ, եւ Դուն իմ քայլերը
 կ' առաջնորդես լուսեղէն Երկինքի
 Հովանիի ճանապարհներէն: Սա պահուն,
 երբ Դուն ես միակ զրուցակիցս, ինչքան
 բարութիւն ու իմաստովթիւն կը ցանկայ
 Հոգիս: Կ' ուզեմ փարուիլ Քեզի,
 բայց անզօր են բազուկներս, զի Դուն
 անապահմանովթիւնն ես, եւ Հոգիս չի կրնար
 իր մէջ ամփոփել առատացումը Քու
 սիրոյ:

O God,

You are the journey of wisdom.

You are the journey of peace.

Each prayer which stems from my heart
is the key which opens the door to the light.
My soul is filled as I converse with You
and direct my steps towards the luminous
path which leads me to heaven.

This is the very moment when I wish
to bond myself to You and surrender
my life into Your hands, realizing, however,
the weakness of my being.

As I converse with You, I then realize
that my soul cannot embody the immensity
of Your love.



ՄԵծութիւններու մէջ անկրկնելի ես
Դոն, ով Աստուած: Քու մեծ փառքի
 լոյսին տակ կորաստական ասուակներու
 նման են այն մեծութիւնները, որոնք Քու
 անկրկնելի ու անժամանցելի խորհուրդիու
 առջեւ իրենց լոյսը կը կորանցնեմ:
Երանելի են այն մարդիկ, ովքեր
 անվախօրէն իրենց Հայեացքը կ'ուղղեն
 դէպի Քեզ, ու Քու լոյսին
 առաջնորդութեամբ կը բարձրանան
 դէպի աղբիւրը նոր կեանքին:

O God,

Your sheer might is unreachable.

Under the radiance of Your glory,
 the light of the stars seems bleak,
 for they are perishable. Blessed are those
 who fearlessly gaze at You and lead their
 lives to the source of new light,
 for You are The Light.

Յաւիտենականութիւնն ես Դուն,
 Աստուած իմ, եւ խոնարհումով աղօթք
 կը վերառաքեմ Քեզի, որպէսզի Հոգիիս
 թոփչք պարգեւես բարձրանալու դէպի
 Քեզ եւ անհունութիւն: Ինչքան իմ Հոգու
 Հայեացքը կ'ուղղեմ դէպի Քեզ, այնքան
 իմ էութիւնս կը խորասուզուի իմ Հոգուս
 խորերը, որպէսզի ապրիմ խոնարհ սրտով,
 բարին գործելու տեխնով
 ներողամնութեան զգացողութեամբ
 պարուրելու միաքս, մարդկանց մէջ
 տարածելու Քու կենարար խօսքի,
 որ կը ճառագայթէ Աստուածաշոնչ
 Մատեանէն, լյս բերելու ու իմաստութիւն
 մատակարարելու մարդկանց մոքին:

O God,

You are life everlasting and I lift up
 my prayers to You. As I gaze upon You,
 then I enter into the depth of my soul
 with a commitment to live a humble life,
 to do good deeds, to armor my mind
 and soul with the spirit of forgiveness,
 to spread Your life-giving Word which
 radiates from the Holy Bible and above all,
 to share Your light and wisdom
 with humanity.

Առին ծնունդը կ'ապրի մարդը
 Քու մէջ Աստուած ողորմութեան,
 Եւ նորին խորհուրդը կ'ապրիմէս,
 Երբ բառերս կը դառնան աղօթք՝
 ուղղուած Մէծիւ Աստուծոյ: Նորին
 տեսիլքովներշնչուած կը քայլեմդէպի
 Սբ. Քաղաք Երուսաղէմ, որպէսպի
 Տէրունական վայրերու մէջ Հանդիպիմ
 Միածին Որուն, որոն զոհաբերեալ
 կեանքին մասին գեռ կը վկայենքարերուն
 մէջևն լսուող ձայնն աստուածային,
 Եւ ձայնը մարդկութեան:
 Նորին խորհուրդը Քեզմէ կը ծսի իմմէջ,
 Տէր իմ Աստուած, Եւ ես գիտեմ, քաջ
 գիտեմ, որ մարդը, Երբ իր Հայեացքին
 սլացքը կը կեդրոնացնէ իր Հոգիին խորքը՝
 անո՞ կը տեսնէ Քեզ:

O God,

Each time I utter words to You,
 those words turn into prayer.
 I live inspired by the newness of life,
 for I cherish in my spirituality the journey
 into the Holy City of Jerusalem. It is there
 that I gaze at the holy sites which are
 sanctified by the steps of our Lord,
 look upon the stones which attest
 to His sacrificial life and hear the echo
 of Your divine voice mixed with the voice
 of humanity. The mystery of the newness
 of life is born within me.

O God, as I gaze into the depth of my soul,
 I cherish the very moment where
 I see You embracing me.

Ծնորհաց բաշխումը իր սկիզբը
 Քեզմէ կ' առնէ, Տեր Աստուած, եւ ամէն
 անգամ աչքերս կը Հպին Տիեզերքի
 ամբողջութիւնը կազմող ամէն մէկ
 Հրաշալիքի վրայ, Հոն կը գտնեմ
 աստուածային ծնորհէն կաթիլ մը
 ու Քու Պատկերը՝ Աստուած ամէնազօր:
 Ծնորհներուդ առաստացումը կը զգայ
 իմ Հոգին, Երբ աղօթք կը բղիփ Հոգիիս
 Խորերէն: Քաջ կը գիտակցիմ, որ Դուն
 Հաւասարապէս կը բաշխես բոլորիս
 Եւ Խոնարհ Հոգիներէն կը սպասես նոյն
 ծնորհներու բաշխումը՝ լուսաւորելու Համար
 աշխարհի մարդկանց կեանքքը:

O God,

You are the giver of all gifts.

Through the beauty of the universe,
 I see the flow of miracles wherein
 each droplet of Your divine presence
 represents Your divinity. My soul rejoices
 as I am graced with Your gifts.
 I know well that as You bestow upon us
 Your divine gifts, You expect from us
 to share them with Your people
 to illuminate the lives of humanity.

Որդի Աստուծոյ, Դուն իսկ ես աղքիւկն
 բոլոր բարեաց, եւ Քու աստուածային
 բարիքներով կը զարդարես մարդկային
 մեր կեանքը: Վուաջնորդէնաեւ իմքայլերը
 դէպի լոյսը, որպէսզի իմեւ ողջ
 մարդկութեան կեանքը դարձնենք
 Քու սուրբ ձեռքերը Քու իսկ ստեղծած
 ստեղծագործութեան մէջ:
 Ով բարութեամբ կը զրահէ իր կեանքը,
 աշա այդպիսին է, որ Հոգիով ուրախ է
 եւ խաղաղութեան յոյսը կը ներշնչէ
 իր շուրջը քայլող ու ապրող մարդկանց:

O Son of God,

You are the source of all good tidings
 through which You armor the spiritual
 lives of humanity. Lead me to the light.
 I pray that humanity may turn to be
 Your hands in the creation.
 Those who armor their lives with good
 tidings are the ones who find joy
 in their souls, for they are able
 to transpire peace to the people
 around them.

Չարը խափանող ներկայութիւնն ես
Տեր իմ Աստուած, եւ իրօք ամէն անգամ,
 երբ աղօթք կը բխի Հոգիէս ես այնպէս
 կը զգամոր իմ մաքէն ու սրտէն
 կը փարատին օտար խորհուրդներ,
 որոնք անտարակոյս կրնան խանգարել
 անդորրը Հոգեւոր էութեանս: Ուրեմն
 առաջնորդէ **Տ**եր իմ քայլերս միշտ դէպի
 Քեզ, որպէսզի իմ շրթներուն վրայ
 արտասանուած աղօթքները փառաբանեն
 Քու սուրբ անունդ եւ ես կարողանամ
 կեանքս վերլնծայել Քեզի ալ աւելի
 գեղեցկացած եւ Հոգիս զարդարուած
 Քու Աւետարանի ճառագայթող կենսարար
 պատգամներով իշնեն նաեւ Հոգիներէն
 ներս ողջ մարդկութեան:

O God,

You deliver us from evil and as a new prayer dawns in my soul, I feel the vanishing of distorted thoughts which may become hindrances to my spiritual health. Therefore, I beseech You to lead me toward You so that through prayer I may praise and glorify Your Holy name. Allow me to walk alongside You and to surrender my life into Your hands. May Your Word, which radiates from the Gospel, transform the lives of humanity.

Պահապանն ես Դուն բոլորիս
 Աստուած իմ, որովհետեւ ամէն անգամ,
 Երբ ոսկը կը Հանդիպի.քարի մը
 Ես զօրել կերպով կը զգամ, որ Քու
 Երկնաւոր Աջդ վրաս է: Ինչքան
 յանձնատու եմքեզի, այնքան
 խաղաղ է Հոգիս ու պատրաստ եմ
 դառնալ ջրտուկը Հոգեւոր մնունդի
 բոլոր անոնց Համար, որոնց Հոգիները
 ծարաւի են Երկնաւորին:
Տէր իմԱստուած, Դու պահպանէ
 բոլորին անխափիր, ու լուսաւորէ մթագնած
 եւ խաւարի մէջյամեցողներու Հոգիները:
 Քեզի փառքյափառեանս: Ամէն:

O God,

You are the guardian of all.

Each time I stumble, I feel protecting force of Your Benevolent Right Hand. I am indebted to You for the peace and calm which reigns in my soul. I am prepared to be Your humble servant, catering those whose souls are in need of spiritual nourishment. Lord, protect us all and illuminate the dark paths for those who walk along them. Glory to You forever. Amen.

Ջուրն ես աշխարհի մարդկանց
 Տէր իմ Աստուած, ու Հոգիս կ' ուղէ
 իր ծարաւինյագեցումը առնել
 Քու ջուրին ըմպումը զգալով։ Քու
 անմահական ջուրը՝ մարմնաւորուած
 Քրիստոսով, որուն Անձին
 պատարագումը փրկութիւն բերաւ
 աշխարհի մարդկանց՝ Հոգիներու մէջ
 կեանք կը ներարկէ ու ինձ եւ բոլորին
 Հոգիներուն կը պարգետ զօրութիւնը՝
 տեսնելու մեր ներքին էութեան պատկերը։
 Հազար օրհնանք ու աղօթք
 կը վերաւաքեմ Քեզի Տէր իմ Աստուած,
 որպէսզի Քու աստուածային սիրոյդ
 անսահմանելիութեամբ նոյն սիրոյ
 կրակն նետես նաեւ իմ Հոգւոյն մէջ։

O God,

You are the Water for all of humanity. The endless spring of Your Living Water, embodied in the sacrificial life of our Lord and Savior Jesus Christ quenches my soul. Your Only Begotten Son brought salvation to humanity and gave us strength to delve into the depth of our souls to see the essence of our being. I kneel before Your divine presence with a thousand blessings and prayers so that You may transfer a mere flame of Your immeasurable love to my heart and soul.

Ռահվիրանները իրենց կեանքի
 ուղին կը գծեն Քու Աջն զօրութեամբ
 Աստուած Ամենաստես: Ով աղօթք
 կը կատարէ, այնպիսին իր կեանքին
 ձանապարհորդակից է լնտրած
 Ամենակարողն Աստուած: Քանի-քանի
 անգամներ՝ իմ մարդկային տկար էութիւնը
 մնաց կոյր՝ տեսնելու Քու աստուածային
 ներկայութիւնը եւ մնաց խոռվ՝ լեզու
 աստուածային ձայնու:
 Ով կարողդ Աստուած սեղմէ ինձ
 Քու գրկին, որպէսզի չափշտակուիմ
 օտար խորհուրդներէ եւ օտարանամ
 նաեւ Քեզմէ: Օրհնեալ ես Դուն
 յաւիտեան:

O God,

The luminous leaders of Your Church,
 who have always led prayerful lives,
 have also been led by Your divine wisdom.
 One who prays fervently is the one
 who walks with God. As I uplift my heart
 to You, I can earnestly confess that due
 to my human nature, I have often remained
 blind and deaf to Your divine presence.
 Almighty God, embrace me in Your
 holy hands so that I may not alienate
 myself from You. You are blessed forever.

Սէրն Աստուծոյ ովկիաններու
 կարողութիւններէն անգին կ' ացնի
 եւ դու գիտես Տէր իմ, որ իմ միտքն ու
 Հոգին երբեւէ չէ Համարձակած չափել
 անկարելին, բայց միայն զգալու Քու
 աստուածութիւնսդ:

Տէր իմ Աստուած, թող իմ շրթներուն
 միշտ Հնչեն Ծործալի Հայրապետի
 բառերն աղօթքի. «Այս անոն Յիսուս,
 սիրովդքո ճմլեա, սիրու իմ քարեղէն»:

Եւ ամէն անգամ, երբ աղօթքի
 այս բառերը կ' արտասանեմ, ապա
 իմ Հոգիին մինչեւ խորքը կը զգամ
 շարժումը նոր կեսնքի:

O God,

Your divine love surpasses the power
 of the ocean. You know well that my mind
 and soul have never dared to measure
 the greatness Your love but I have always
 aimed to fill my heart Your divine presence.
 Each time I pronounce the words of
 St. Nerses Shnorhali "Jesus, Symbol of Love,
 melt my heart of stone," I feel in the depth
 of my heart the movement of a new life.

Վերստին Քեզ Հետ ԵմՏէր Իմ

Աստուած, Դուն որ ցերեկին ու գիշերին
 մէջ տարածուող լոյսն ես աստուածային:
 Քու լոյսին մագնիսը կը զգան աղօթող
 Հոգիները միայն եւ խոնարհումով մը
 Քու առջեւ կ'ուզեմբանալ սիրտս Քեզի
 եւ աղերսել, որ օրհնես ինձ եւ մշտապէս
 օրհնես Քու ձեռակերտը՝ Տիեզերքն
 իր անկրկնելի Հրաշալիքներով: Եռք Քեզ
 Հետ է կեանքս, ապա դուն նոր շոնչ կը
 փչես իմմէջ, որպէսզի քայլերս ուղղեմ
 դէպի Քու Ս. Եկեղեցին կազմող
 Հաւատացելոց կեանքը:

O God,

Once again, I begin my day with You.

You are the light which spreads in the darkness of night. Those who pray certainly feel the captivating force of Your light. I too, bow my soul in Your presence, open my heart to You so that You may always bless me and the universe, Your creation. As I walk with You, You breathe new life into me and guide me to walk into the life of the Church and the lives of the faithful.

Sեսողն ամենայինի, բարին սերմանող
Աստուած իմ, Քեզի կ'ուզեմ պլաքն իմ
 աղօթքներուն, որպէսզի կեանքս մշտապէս
 կամրջուի Քեզի Հետ: Դուն կը կարդաս
 խորքը իմՀոգիին ու այնտեղ կը ցանես
 սերմերն Քրիստոսի աւետարանին:
 Ու ես կ'ուխտեմ դառնալ պարարտ Հողը
 Քու ոսկի պատգամներուն, որոնց
 մուռնդը՝ անմաշական ջուրն է
 իմՀոգեսոր կեանքին:
 Բարեաց աղբիւրն ես Տէր Աստուած,
 ու ես անյագօրէն կ'ուզեմ բանալ Հոգիս,
 որպէսզի անդ տեսնեմ Քեզ, զի Դուն ես
 Հայելին իմէութեանը:

O God,

You are the overseer of all.

You sow all good tidings and I direct my prayers toward You. You see the depth of my soul and therein You sow the seeds of the Gospel of Christ. I vow to turn my life into the fertile soil of Your golden messages which become the spiritual bread for which my soul hungers.

You are the source of all good tidings, O Lord, and as I open my soul, there I see and meet You for You are the mirror of my being.

ՊԵՏԻՆՆ ԵՍ ԴՊԸՆ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ,
 որ ՔՈՒ ԱԽԻՌՈՅ ՎՈՐՈՎԹԵԱՄՔ ԿՐ ԱՐՔԵԱ
 մԵՂՋԸ ՄԱՐԻԴԿՈՎԹԵԱՆ: ՔԵՎԼԻ ՀԵՏ
 ԱՎԵԼԵԿԻՑ ԿԵԱՆԿՐԸ ՆՈՎԻՐԱԳՈՐԾՈՒԱԾ Է,
 քանզի ՔՈՒ ՀՆՈՐՀՆԵՐՈՒ ՀԱՐԺՈՒՄԸ ՀՈՎԱԿՍ
 մԵՂԸՆԿ ՆՈՐ ԿԵԱՆԿՐԽՆ ԿՐ ՄԱՏՆԻ ԻՆՃ:
 Աշխարհի կեանկրը, ուր մարդիկ կ'ապրին
 առանց ՔԵՎ, խաւար է միայն:
 Բայց երբ ԴՊԸՆ կր խօսիս իմ ՀՈՎԱԿՍ մԵՂ,
 նոյն մարդը լցու կր ճառագայթէ
 իր էութեան խորվէն: Երանելի է
 այն մարդը, որոն ՀՈՎԻՆ իր մԵՂ կր կրէ
 ԱՍՏՈՒԾՈ սէրը անչափելի:

O God,
 Through Your divine power,
 You cleanse the sins of humanity.
 A life with You is a sanctified life.
 Your divine gifts create the movement
 of a new life in my soul. In our world,
 the life of each human being is in darkness
 without Your presence but as You speak
 to us all, we then radiate Your divine light
 from the depth of our hearts.
 Blessed is the man who bears in his soul
 Your immeasurable divine love.



Յնծութիւնը ճշմարիստ է մարդուն
 Համար, երբ իր մէջ կը կրէ Աստուած:
 Յաճախ այդ զգացումէն կը պարպուինք,
 բայց երանելի է մարդը, երբ գիտէ Հոգին,
 միտքն ու սիրտը բանալ
 սստուածդիտութեան լոյսին:
 Սա անբացատրելի խորհուրդն է
 Հաւատացեալին, երբ գիտէ որ իր
 Էռթեանը մէջ Աստուած ստեղծած է
 ամենակատարեալը: Ու պատիւը
 մարդուն է տրուած փառաբանելու
 անոնը Աստուծոյ, եւ իր մէջ զգալու
 սստուածային ճառագայթումէն
 կաթիլ մը միայն:

O God,

He who bears the Creator in himself
 is joyful. Often, we are emptied of this feeling
 but blessed is the man who opens his heart
 and soul to the knowledge of God.
 This mystery cannot be explained
 or interpreted into words.
 However, only the praying person
 will understand that it is a privilege
 to glorify God and feel a drop of the divine
 radiance in the soul.

Իւծեալսերու բալասանն ես
Աստուած իմ, զի Քու անշափելի սիրոյդ
մէջ մարդն իր ծնոնդը կ' ապրի:
Քեզի կը դիմեմնաեւ ես այս երեկոյեան
աղօթքներուս աւաշնորդութեամբ,
որպէսզի Քու պատկերիդ Համաձայն
ստեղծուած էութիւնս իր մէջ վերագտնէ
նաեւ նոր սկիզբը իմ կեանքին:
Նորը եւ ժամանակը Քու ներկայութեամբ
է պայմանաւորուած Աստուած իմ:
Ծնորհացդ Հեղումովը իմ մէջ ես արդէն,
կ' ապրիմնոր մարդուն ծնոնդը
եւ նոր ժամանակը:

O God,

You are the comforter of grieving souls and through Your love, we begin a new journey. Today, I uplift my heart through prayer. I walk towards You to reinstate Your divine image in my being. The newness of life is only conditioned by Your presence. The more I pray, the more I feel the abundance of Your divine gifts but above all, the birth of the new person and the beginning of a new time.

Փառք Քեզ Աստուած, փառք

Ամենակարողին, որ գիտես սրաւերոն
մէջ մարդկանց հաստատել ուղին՝ դէպի
սրբութիւն։ Քու մէջ Հաստատուած
կեանքը նուիրագործուած է եւ
աստուածայինը կը ներշնչէ միայն։
Առաջնորդէ քայլերս դէպի նոյնօրինակ
կեանքի ճանապարհը, ինչպէս ապրեցան
վկաները Քրիստոսի։

Փառք Քեզ Աստուած, Քու բոլոր
բարեացդ Համար, որոնց Հեղումը իմ
կեանքին եւ մարդկանց կեանքին մէջ
կը պարտաւորեցնէ ապրելու
քրիստոնէավայել կեանք։

O God,

Glory to You Almighty God,
for You alone read the hearts of humanity
and lead us all to holiness.
A life deeply rooted in You allows us
to become givers of Your divine love.
Direct my steps to those who have
witnessed Christ in their lives.
Glory to God for all Your tidings
which oblige us all to live a Christ-like life.

Քրիստոս Աստուած, Յոյսն ես
 բոլոր արտամեալ Հոգիներուն եւ լոյսը
Քեզի դիմող աղօթասացներուն:
Քու պատարագեալ կեանքին օրինակը
 մշտապէս կը պայծառակերպէ կեանքերը
 մարդկութեան: **Քեզի կու գամնաեւ ես**
 խոնարհեալ Հոգով, որպէսզի դառնամ
 առաքեալ մըն ալ ես, ինչպէս առաջին
 առաքեաները, որոնց արեան Հեղումով
 Հաստատուեցաւ Եկեղեցին:
Քեզի կու գամհրաճուալից Հոգիով,
 քանզի գիտեմ, որ **Քու ձեռքերուն մէջ**
 դրուած կեանքը սրբութեամբ կը լեցուի:

O Christ, our Lord,

You are the hope of all grieved souls
 and You are the light to those who connect
 with You through prayer.
 Through Your sacrificial life,
 You have transfigured the lives of humanity.
 I lead my life with a humble spirit
 to be an apostle, who through their shedding
 of blood have constituted the Church.
 I open up my heart with joy
 and surrender my life
 into Your Holy hands.

Օրհնեալ է Աստուած, ստեղծիչը
 Երկնի եւ երկրի: Օրհնեալ է Աստուած
 եւ բաշխիչը բոլոր օրհնութեանց:
 Յոդնաբեկ Հոդիներու մէջ Դուն կը
 դառնաս լցու եւյցս, մարտահրաւեր՝
 նոր կեանքի: Քեզմով կը Հրաշագործուի
 կեանքը մարդուն, զի Քու խօսքերուն
 մէջ կենարար ես կը գտնեմ ճանապարհը
 դէպի վեր եւ դէպի Աստուծոց ժողովուրուր:
 Առատացուր իմ մէջ Քու օրհնութիւններու
 եւ զօրացուր իմ մէջ կոչումը ծառայելու
 Քեզյաւիտեան:

Glory to God!

Blessed is God, the Creator of heaven
 and earth. Blessed is God, the giver
 of all blessings, for You bring light
 and hope and challenge us all with
 the newness of life.
 Through Your bountiful blessings,
 You turn our lives into miracles.
 In Your Words, I find the journey
 to heaven and the journey towards
 the people of God.
 Strengthen in me the spirit
 of serving You forever.

**Աղօթքներուս մէջ միշտ պիտի
փառաբանեմ Քու սուրբ անունդ Տէր իմ
Աստուած: Կ'ուզեմ կեանքս դարձնել
աղօթք, Սբ. Խորանին լնծայուած
նորոգեալ կեանք մը Քու փառքի Համար:
Եւքաջ գիտեմ որ աղօթող Հոգիներուն մէջ
կը փառաբանուի Քու սուրբ անունը
այսօր Եւյափիտեան: Ամէն:**

Almighty God,

I will always glorify Your holy name.

I make the promise to turn my life
into prayer, a life sacrificed for Your glory.
I am confident that Your name is glorified
in praying souls forever. Amen.



